

ՀԱՅ ՄԻՏՔԻ ԼՈՒՍԱԿՈՐԻՉՆԵՐԸ

Հայ Ազգին պատմական կեանքը դրուագող մեծ և մեծագոյն գէմքերու հոյլին մէջ սցսօր—ինչպէս միշտ— կը կանգնին՝ իրրե տիտաններ՝ տոհմիկն Սահակ, ականաւորն Մեսրոպ և մականաւորն Վռամշապուհ, — երկրաւոր Երրորդութիւնը որ միտքի լոյս տուող փառահեղ ջահը վառեցին տասնըհինգ դար առաջուան մժութեան մէջտեղ, և որ անշէջ պիտի մնայ որքան հայութիւնը, որքան մարդկային քաղաքակրթութիւնը ապրի—այսինքն անթիւ դարերովը յաւիտենականութեան :

Անոնց յլացման վեհութիւնը, անոնց մեծագործութեան չափանիշը երեւան կուգայ սնով որ արդիւնքը որքան ապագայինն նոյնքան անցեալին կը վերաբերի : Ինչպէս Տառերու Գիւտին կը պարտի Հայ Ազգը իր աղդային գոյութեան և զարգացման ապագայի երաշխիքը, նոյնպէս ալ—կրնանք ըսել—աւելի բարձր քաղաքակրթեան մը և՝ իրեւ պատմական ազգ՝ անցեալին մէջ գրաւած դիրքը բնորոշող անժխտելի հաւաստիքը : Ինչ որ ալ ըլլար Հայ Ազգին ճակատագիրը՝ շիջած քաղաքակրթութիւններու, անհետացած ժողովուրդներու, ինչպէս և հետզհետէ երեւան եկող զարգացող կազմակերպուող ցեղերու մէջտեղ . լեզուն զոր կը խօսէր այս ազգը, լեզուն զոր կը խօսի ու կը գրէ այսօր, բաւականէ, բաւականէն ալ աւելի պերճախօս է իր անցեալ փառքը պատմելու համար :

Ասով աւելի կը մեծնայ կը փառաւորուի արդիւնքը Սահակ—Մեսրոպեան հանճարեղ գիւտին ալ :

Անոնք էին որ հնարեցին միջոցը յաւերժացնելու ինչ որ պիտի ըլլար պարծանքի առիթը ազգային անցեալին : Զի ինչ որ ալ մտածեն անտարբեր ու հեգնոտ օտարները ու մեր տհաս մտքով նորընծաները, փաստի և պատճառաբանութեան կարօտ չի մնար սա կէտը թէ ազգ մը որ տամնըհինգ դար առաջ խօսած ու գրած կամ գոնէ հասկցած է այն լեզուն որով մեր անման Թարգմանիչները երեւան բերին Ս. Գրքի «Թարգմանութեանց Թարգմանիչն», սքանչելի այդ լեզուին տէր Ազգը ի հարկէ քաղաքակրթութեան շաւղին մէջ ունէր դիրք մը արժանի բարձրութեան արդ ազնուական թագուհիին :

Ո՞վ պիտի հերքէ, ո՞վ պիտի կրնայ հերքել այս ճշմարտութիւնը, երբ գոնէ քսան եթէ ոչ աւելի դարերու ընդմէջէն շքեղ կը կանգնի մեր առջեւ անսուտ ու պերճախօս այդ վկան :

Կարելի՞ է պնդել թէ Սահակ—Մեսրոպ և իրենց շուրջ բոլորուող Թարգմանիչներու հոյլը ավիյափոյ և յանպատրաստից՝ յերիւրեցին, ձեւացուցին ու գրեցին այդ լեզուն ոսկեղինիկ :

Կարելի՞ է ենթադրել թէ քանի մը հոգիի—որքան ալ հանճարեղ ու հնարամիտ—ջանքերը բաւական են մէկէն ի մէկ կազմակերպ ու պատրաստ ցոյց տալու այդպիսի լեզու մը :

Ո՞վ կրնայ պնդել թէ քանի մը տարիի մէջ հնարաւոր ըլլայ երեւան բերել այդքան ընտիր գործիք մը և բռնադատել որ ցեղ մը ամբողջ զայն գործածէ, զայն հասկնայ մէկէն ի մէկ, լոկ Ս. Գրքի թարգմանութեան առիթով :

Ո՞չ, բնականաբա՛ր ոչ :

Ու՝ հետեւաբար՝ այդ նախնական դարերուն այդւ-

Քան ընտիր լեզու մը գոնէ հասկնալու վիճակին մէջ
գտնուող ազգ մը ի հարկէ զարգացման ուրիշ մարզերու
մէջ ալ կը գտնուէր այդ լեզուին բարձրութեան աստի-
ճանին վրայ :